

4. ՊՈԼՍԻ Ս. ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ ԹԱՂԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Ձ Ե Ռ Ա Գ Ի Բ Ն Ե Բ Ը

30. — Յայտնաւորի. — Մեծածաւալ, թղթէ, աւելի ընդարձակ սովորական գրով գրուած. սկիզբը ցանկ մը կայ. յետոյ կ'սկսի բուն գործը. բայց Նաւասարդ մէկէն (օգոստոս 11) առաջին պատեհութեամբ պատմելով Ս. Գրիգորի կեսարիայէն Յովհաննու կարապետի եւ Աթանազիոսէի նշխարներուն փոխադրութիւնը: Հայկական տարիին սկիզբը այսպէս ցոյց կուտայ, նաեւ թէ ինչպէս այս կամ այն ժողովուրդը նոր տարի կատարելու սովորութիւնը ունի. եւ նոր տարիին ծագումը սպէս կուտայ. « Ի բաժանել լեզուացն շինողք աշտարակին ՀԲ. տանու տէրքն գնացին իւրաքանչիւր տամբ ազգականօքն յաշխարհն իւրեանց ուստի եկեալ էին: Եւ յաւուրն յորում հասին զօրն զայն տարեմուտ կարգեցին » եւն. յայտնի է թէ այս մտածումը քրիստոնէական ազդեցութեան արդիւնք է, պատմական հիմ մը չի կրնար ունենալ: Նոր տարիին ուրիշ ծագում մըն ալ կուտայ. « Ած սասց Մովսիսի եւ նա որդւոցն Իսրայելի, թէ ամիսս այս եղիցի սկիզբն ամաց առաջին ի տարին պատուական, որ է նիսան երրայեցւոց. եւ սեպտեմբեր ասորոցն. յունւար հոգովմայեցւոցն եւ զիոս յունացն՝ տարեմուտ »: Կամայական մեկնութիւն անշուշտ:

Ապա ազգային պատմութեան մէջ մեզի ծանօթ Արտաւազդի Մասիս լերան խորերը ինչալուսն պատմութիւնը կայ տարբեր կերպով, զոր կարծեմ հոս ամբողջովին յտաջ բերել:

Ի Թագաւոր մի կայր Հայոց Արտաւազ անուն եւ ունէր որդի մի խելագար Շիգար անուն, եւ ի մեռաննն Արտաւազայ ոչ ետ զթագաւորութիւնն Շիգարայ զի խելագար էր վասն որոյ եւ աշխարհս վրդովեցաւ եւ աւերումն լինէր ոչ սակաւ: Եւ յաւուր միում հեծեալ Շիգարն ի ձի եւ ետ փող հարկանել թէ կամիմ թագաւորել: Եւ ել գնաց ընտիր հեծելօք ի զբոսանս: Եւ ելեալ ի վերայ կարմըջի գետոյն վասն անցանելոյ: Եւ անդէն շարժեալ զնա այսոյն պղծոյն անկաւ. ի գետն եւ կորեաւ եւ հեծելագորքն համբաւեցին թէ աստուածքն Շիգարայ յափշտակեցին զնա եւ եղին ի սեաւ լեւան որ է աւագ Մասիս եւ անդ կայ շղթայած եւ երկուշուն մի սպիտակ եւ մի սեաւ կու լիզեն հանապազ շղթայսն Շիգարայ եւ ի տարեկապն ի մի մազն գայ որ թէ կամի նա ելանէ եւ զաշխարհս անցուցանէ. վասն այսորիկ կարդեցին կախալդդն առասպել դիմօք թէ ի տարեմուտն ի Նաւասարդի ի առաջին, ամենայն գործաւոր զիւր գործն

զինչ եւ իցէ կօփէ երեք անգամ դարբինն եւն : Զի կապն Շիրաբայ որ ի մազն հիկաւ է ի կտրել դարձեալ հաստանայ եւ ստրանայ որ ոչ ելանէ Շիրաբն : Այսպիսի առասպել դիմօք վարէին Հայք մինչեւ ի սքն Գրիգոր լուսաւորիչն մեր որ խափանեաց զայն եւ կարգեաց առնել ի առաջին նաւասարդի սրբոյն Յովհաննու կարապետին եւ Աթանազինեայ եպիսկոպոսին : » — Յայտնի է թէ այս աւանդութիւնը բոլորովին տարբեր է Խորենացիին աւանդութենէն . բայց ո՞րն է ստոյգը , որոչեւ անկարելի է . քանի որ երկուքն ալ առասպել ըլլալէ չեն դադրիր :

Այս յայտաւորքն ալ նախորդին գրիչը դրած է եւ նոյն տարին աւարտած է , բայց գրուած է Մահտեսի կիրակոսի խնդիրքով , որուն անունը , ինչպէս նաեւ իր կնոջ , զաւկներուն , ազգականներուն անունները իւրաքանչիւր օրուան ընթերցուածէն յետոյ կ' յիշատակուին : Նախորդէն աւելի ընդարձակ եւ մեծածաւալ է այս յայտաւորքը . արդեօք տարբե՞ր օրինակէ դրուած է : Յովասափու եւ Բարաղամի պատմութիւնն ալ կայ : Հազիւ յաջողած զարդեր ալ չեն պակսիր լուսանցքներուն վրայ :

31. — Յայտնաւորք . — 30րդ թուին իրբեւ օրինակ ծառայած է այս Յայտաւորքը . յիշատակարանը ինկած է միայն . յար եւ նման է վերոյ յիշեալին , միայն թէ անկէ աւելի հին ձեռագիր մըն է եւ գրուած է Էսկիճի Մինասի խնդիրքով , որուն անունը , ինչպէս նաեւ իր կնոջ , զաւկներուն եւ ազգականներուն անունները կան իւրաքանչիւր օրուան ընթերցուածէն յետոյ : Իսկ գրիչն է Սիմէօն երէց , որ վարժապետը եղած է նախորդ երկու յայտաւորքները գրող Տ. Ստեփանոսին , ինչպէս յիշատակած է իր յիշատակարանին մէջ :

32. — Յայտնաւորք . — Վերոյիշեալ Ստեփանոսի ձեռքով գրուած . առանց յիշատակարանի է , բայց յայտնի է թէ գրուած է նոյնպէս Ուստա օգլու կարապետի խնդիրքով , որուն անունը յիշուած է նախորդին պէս իւրաքանչիւր օրուան ընթերցումէն յետոյ :

33. — Յայտնաւորք . — Ոչ այնքան խոշոր , բայց հաստ ծաւալով , մաղաղաթէ , որ բոլոր նախորդներուն իբրեւ կաղապար ծառայած է . երբևէմ բաւական յաջող պատկերներ ունի ինչպէս նաեւ լուսանցքներուն վրայ զարդեր Գրուած է « ձեռամբ անիմաստ գրչի ակնցի Յակոբ դպրի » , եւ խնդիրովը ու ծախքովը Մահտեսի Վահրատի ք որ էր յիւրիկէն հրապօլսոյ , այլ ի դիւղէն ակընայ Եւ յաւարտ հասուցեալ տեսնն առաջնորդութեամբ իւր յիշատակ ի բնիկ դիւղն իւր Ակն անուանեալ . ի դուռն տաճարի սրբոյն Յոհաննու հայրապետի . » եւ ապա կ'աւելցնէ . « Ընդ նոսին եւ անձանձիւր մտօք յիշման արժանի արարէք յարժանաւոր յազօթս ձեր զոչ արժանիս յիշման զՅակոբ դրիչս որ բազում գեղեբանօք եւ անհանդիստ աշխատութեամբ գրեցի զսք զիրքս զայս ի դառն եւ ի դժար ժամանակիս , քանզի սկիզբն արարի սորա ի գրել ՌԶԳ (1083+551=1634) թվկնիս հայց , յօրում ամի յոյնք թիւրեցին զտօնն մեծի զատ-

կին , եւ ի ծաղկազարդի կիւրակէին ծնագաստիկ արարին , զոր աջօք մե-
 րովք տեսաք զմոլուսնն նոցա , եւ զհայոցս հաստատութիւնն որ բարձր ի
 գլուխս պարծին ուղղափառ դաւանութեամբ » : Հոս կուղենք շարունակել
 ընթացիւնակելով յիշատակարանը որ կրնայ պատմական արժէք մ'ունենալ
 քանի որ Սուլթան Մուրատի արշաւանքն ալ կ'պատմէ այսպէս . « Իսկ
 ի միւս ամին որ թվկնն հայոց ՌՁԴ էր , ի չորեքաստանորդի ամի թա-
 գաւորութեանն իւրոյ Սուլտանն սաճկաց Մուրատ , ժողովեաց զգօրս
 իւր անթիւ եւ անհամար եւ խաղաց գնաց ի վերայ աղգին պարսից ի
 պատերազմն , եւ մինչ գնայր տեսեալ զերկիրսն սակաւամարդս եւ հարց-
 եալ տեղեկացեալ եթէ յըստըմպօլ են ժողովեալ եւ առաքեաց հրաման ի
 տեսուչն ըստըմպօլայ՝ որ թէ հայ թէ յոյն , թէ տաճիկ որք եկեալ են
 յարեւելից կողմանէ զամենեւեան զնոսա փութով ի տեղիս իւրեանց առա-
 քեսցէ : Որ եկեալ հնաս սաստիկ հրամանն այն տա պայրամ փաշան որ
 նայ էր դէտ քաղաքին այնմ ժամանակին , ի մայիս ամսոյ ժի՛ յաւուր
 Դշի : Որ եհան հրաման ըստ հրամանացն արքային եւ զամենեւեան աք-
 սորեաց ի քաղաքէն զեկեալսն յարեւելից կողմանէ եւ ցրուեաց ընդ երեսս
 երկրի : Իսկ ողորմածն ած որ խնամող է ամի , զվէրն ետ եւ զսպեղանին
 ընդ նմա , զի ոչ եղեւ այս ի ձմերայնի քանդիլ եւ տրն սաէ թէ մի ի ձմե-
 րայնի լինիցի փախուստն ձեր : Որ ոմանք ի լերինս եւ ոմանք հեա ի
 յոտս շրջելով մինչ զի դատարք գտանիցեն , զի էին ցրուեալք ոպ զոչ-
 խարս որոց ոչ իցէ հովիւ : Իսկ զաղէտս հառաչանացն եւ զկսկիծ սրախ-
 ցըն , զսրտաթափուծն արանցն զճիշ կանանցն , զվայ յղեացն , զաւախ
 բարեկամացն եւ զաղիողորմ արաստուս սիրելեացն առ միմեանս՝ ո՞ կարէ
 պատմել կամ ի դիր արկանել որ եղեն վասն ծովացեալ մեղաց մերոց :
 Իսկ մինչ այս գործս լինէր ի քաղաքին , եկն միւս այլ հրաման ի նոյն
 արքայէն մինչ ի պատերազմի էր զի ի պարսպն քաղաքին ըստամպօլայ
 նորոգեսցեն՝ որ եւ արարին իսկ . եւ ի պատճառս նորոգման պարսպին
 սակաւք ոմանք աղատեցան յարուստաւորաց որք ի շինուսն պարսպին
 վաստակաւորքն էին պիտոյ : Իսկ թագաւորն խաղաց գնաց ի պատերազմն
 եւ էազ զվաղարշապատ քաղաք զչահաստան , զարտաւիլ եւ զայսս թա-
 գուսն եւ զորձաւ մեծաւ . յաղթութիւն յարքայանիստ քաղաքն իւր յերջա-
 նիկն ի Բիւզանդիայ , եւ մինչ եհաս նա յըստըմպօլ եկն դարձեալ արքայն
 պարսից , եւ էազ զերկիրն իւր զոր առեալ էր ի նոցանէ արքայն տաճ-
 կաց » : Յակոբ դպիր ահա այս վրդովմանց ժամանակ է որ իր գործը ի
 գլուխս կ'հանէ « յընտիր աւրինակէ » : Յիշատակարանէն կ'երեւայ որ
 ամուսնացած էր Յակոբ դպիր . իր կնոջ անունն է Գոհար եւ վեց զաւակ
 ունեցած է . Յովաննէս Մկրտիչ , Յոհաննէս , Առկաս , Մարտիրոս ,
 Սառա , Մարթա . իր հօրը անունն ալ մահտեսի Վահրատ է , իսկ յօրը
 անունը մահտեսի Շաղատա : Իրեն վարժապետութիւն ըրած են Իւովցի(?)

Յակոբ կուսակրօն սարկաւազը եւ Արիստակէս քահանայ : Իսկ մագաղաթը ճարեր է Գասպար քահանայ :

Նոյն յիշատակարանը աւարտելէն յետոյ դարձեալ կ'սկսի . « Իսկ զինի ամաց ինչ որ եհաս թվկնն հայոց ՌՃԴ (1104+551=1655) ի յեղիական պահոց շարաթ աււրն յետ արձակման ժամուն յանկարծակի լուծեալ ի մոտոյ ինչ կամ ի բուրվառէ : եւ հրդեհեալ այրեցաւ . ակինն եկեղեցին բովանդակ , եւ ոչ ինչ աղատեցաւ , ի գրոց եւ յաւետարանէ , ի խաչէ յըսկիհէ եւ ի զգեստէ , բայց միայն այսմաւուրքս այս ղերծաւ . ի ձեռն արանց ամասիրաց կարողութեամբն այ եւ աղօթիւք սրբոց » : Ինչպէս յիշատակարանէն կերեւայ Յակոբի հայրը մահտեսի Վահրատ եւ մայրը մահտեսի Շաղաղա գրել տուած են յայսմաւուրքը իրենց զաւկին, որ վերոյիշեալ հրդեհէն զայն նորոգելէ յետոյ « ետուն յիշատակ անջնջելի ի դուռն տաճարի մեծաց հրեշտակապետացն Գարրիէլի եւ Միքայէլի որ ի Կոստանդնուպօլիս Իսկ յորդոց եւ յազգականացն ոչ որ չունի ի խիսանութիւն հանելոյ զսա ի դրանէ սբ տաճարի սոցին , այլ եկեղեցւոյն է հուքմ եւ հրամանն » : Յիշատակարանին վերջը կ'խնդրէ որ եթէ մէկը ընդօրինակէ՝ նախորդ յիշատակարանը ջնջէ, այլ այն ալ օրինակուի եւ օրինակողը ուրիշ յիշատակարան գրէ իրեն համար :

34. — Կրթութիւն մտածական եւ Զերմեռանդութեան աղօթից տետր . Ժողովեալ եւ յարմարեալ ի Սամուէլ չնչին տնիմաստ արեղայէ եւ վերաւանչուէ Պրուսայու ի օգուտ Զերմեռանդ անձանց եւ ի փասս Այ : Ի հայրապետութեան տեսան Յակոբայ Ամենից հայոց կաթողիկոսի շամախեցւոյ . ի Պրուսայ քաղաքի ի սբ ամծնայ եկեղեցւոջ , Միւսնոյն բանը կրկնուած է նաեւ ետեւը . իսկ թուականը այսպէս . « Յամի Տն 1780 . Յունվարի ամսոյ 1 Աին . իսկ ըստ հայոց թուին 1209 եւ յունվարի ամսոյ 1 Աին » :

« Յառաջաբանութիւն կառճառոս » ով կ'ըսկսի գիրքը , ուր մտածական աղօթքի վրայ կ'խօսի ու ցոյց կուտայ թէ ի'նչ մեծ օգուտներ ունի անիկա թէ կրօնաւորներուն եւ թէ աշխարհականներուն համար միանգամայն : Մտածական աղօթքը ոչ Հայն ունի եւ ոչ Յոյնը եւ որ սակայն ամէն մարդ պարտաւոր է ունենալ եւ ժամանակ որոշելու է անոր համար , ինչպէս ժամանակ որոշուած է կերակուրի , պառկելու եւն . համար « Բայց գերագոյն եւ բարեգոյն է աղօթքն առաօտեան քան հրեկոյի ժամուն . զի ի ձեռն գիշերանայ քնոյ սպառին ամենայն ծուխք եւ գոլշիկը կերակրոց եւ զլտի միտքն , եւ այլ ամ զգայարանքն . տեսանելոյ եւ լսելոյ որք են պատճառ զմիտս ցնդելոյ մարդկան ի ժամ աղօթիցն » : Եւ ապա ցոյց կուտայ թէ ինչպէս մարդ մը պիտի աղօթէ մտքէն :

Նախապատրաստութեան համար երկու տող կ'գրէ . « Դիր զքեզ առաջի ներկայութեանն Աստուծոյ , Ազաչեա զնա զի ներշնչեց ի քեզ » . ամէն զլիտու վրայ ալ կը գանուի այս խօսքը եւ առ հասարակ օրերու

բաժանուժով եղած է . նախ կ'ըսկսի Մսածուռն Բջրիով . հատուածներու բաժնուած է իւրաքանչիւր օրուան մասման նիւթերը , որոնց կ'ընկե-
րանայ աղօթք մը եւն :

Ապա քանի մը էջերու մէջ « Կրթութիւն եօթանց խորհրդոց » հարց
պատասխանիով խորհրդին սահմանը տալէ յետոյ եկեղեցիին եօթը խոր-
հուրդներուն վրայ համառօտ տեղեկութիւն կուտայ :

35. — Բսնէ սրբոց վարդապետաց. — Սուրբ Գրքէն առնուած հաս-
ուածներու վրայ համառօտ մեկնութիւններ այս կամ այն եկեղեցական
հայրէն գրուած : Նօտր գրով գրուած . ցանկ մըն ալ աւելցնելէ յետոյ կը
գրէ . « Վախճան եւ վերջ գրչոյս եղեւ ի ՌՄԼԳ (1234+551=1785) եւ
Վարդավառի բարեկենդան օրն » : Ասկէ վերջ՝ « Կտակ յետ մահուն հաս-
տատուն է » (Եբր. Թ 15) Աւագ ուրբաթի դիշերուան վրայ գրուածք մը
ճառածեւ , որուն մէջ տաճկական բառեր չե'ն պակսիր , զիրաւ , զըք եւն :
Եւ ապա նոյն դիշերուան Քրիստոսի պատահածները , պարտէզին մէջ
աղօթելը , մատնութիւն , եւն . եւն . Բուրալին հեղինակին կողմէ գրուած
մտացածին բաներ մը ուր ա'լ աւելի յաճախական են տաճկական բառերը
գրաբառախառն : Ամէնէն վերջը կուգայ՝ « Ողբ աստցիալ Տն Յակոբայ
Պատրիարքէ » :

36. — Թուրք ընդհանրական. — Ծնորճալիի միայն կոնդակն է ամ-
բողջովին գրչագիր , նամակները եւն . չկան . գրուած է ՌՄԼԵ (1235+
551=1786) փետրուար 5ին երկուշաբթի օր . « Ի խասգի զեցւոյ անխմաստ
չնչին Գրիգոր ապրկիարէ , ի վայելս ազնուատոհմ Գրիգորիս յարգի պատ-
ուելոյս երկար կենօք » :

37. — Գիրք որ կոչի մեկնութիւն Յօրայ . — « Արարեալ ծաղկաքաղօ-
րէն վանական վարդապետի հաւաքեցեալ ի Դաւթայ եւ ի յԵւսի քին նըր-
բիմաց վարդապետաց ի փառս Այ եւ ի յօլուտ մանկանց եկեղեցւոյ : Գա-
ղափարեցաւ զիրքս երրորդ անգամ ի բուն հեղինակէ ձեռամբ գրագիր
Մանուէլէ ի Կոստանդնուպօլիս . ի յամի ներմարմնութեան Փրկչին 1790 »
Իսկ վերջը սա տեսակ յիշատակարան մը կայ . « Գաղափարեցաւ զգուշու-
թեամբ ի յընտիր օրինակէ հնագոյն գրքօջ ձեռամբ մեղսաներկ գրագիր
մանուկէ իբր դպրէ ընդ հովանեաւ սբ ամածնի եկեղեցւոյ ի Կոստանդ-
նուպօլիս ի թուին հայոց ՌՄԼԹ (1239+551=1790) » : Միայն թուականի
ճշդութիւն կայ , գրիչներուն անուան նոյնութիւն չկայ : Իրաւցնէ մա-
քուր եւ զգուշութեամբ գրուած է ձեռագիրս եւ նօտր գրով :

38. — Պատմութիւն վարուց եւ սքանչելեաց սրբոյն եւ երանելոյն
Եպիփանու արքեպիսկոպոսին Կիպրացոց . — Քանի մը էջերու մէջ անոր
պատմութիւնը ընկէ յետոյ կանցնի բուն ճառերուն , բայց զարմանալի է
որ ԻՍ ճառին մէջ Գրիգոր Լուսաւորչի եւ Տրդատի երթը ի Հոռոմ եւն . եւ
եւ սակայն աւելի ազգայնի մըն է քան Եպիփան Կիպրացի . թերևս ընդ-
օրինակողին կողմէ : Մեր մեր եւն փոփոխուած է : Ի՞նչ գլխուն մէջ ալ Տըր-

դատի հրաւէրը զէպի Հոռոմ Կոստանդիանոսի կողմէ կ'յիշուի, ուր ճամբորդելէ վերջ Գրիգոր Լուսաւորչի հետ՝ Կոստանդիանոս, Տրդատ, Լուսաւորիչ եւ Սեղեւորոս հայրապետ Երուսաղէմ ալ կերթան, հոն տեղի կուեննայ Ս. Տեղեաց բաժանումը․ ապա կ'աւելցնէ․ « որպէս ուսուցանէր քեզ Ագաթանգեղոս մեծ քարտուղարդեղոս (?), որ էր ասեանապարի մեծ արքային Տրդատայ, ականատես գոյով ամենայնիւ : Եւ յետ նորա մեծ պատմադիրն քերթողահայրն Մովսէս եւ Եղիշէ » : Ամենէն վերջը կայ հետեւեալ յիշատակարանը․ « Փառք եւ պատիւ ամենասրբորորդութեանն հօր եւ որդւոյն եւ հոգւոյն սրբոյ որ ետ կարողուի մեղսաթոր Մանուկիս նոսարի, որ ալ սկսեալ եւ ողորմուին իւրով ի յանկ ելեալ, ի մայրաքաղաքին Կոստանդնուպօլիս . ի թուին հայոց ՌՄԼէին, փետրվարի ԺԴին, որ էր ասն դալստեանն քսի քառասնորեայ ի տաճարն : ի փոռս քսի եւ ի պատիւ սրցս Եպիփանու կոսի առ ի վայելու՞ն հեղաբարոյ եւ ազնուազարմի իմաստասիրի Պետրոս ամիրայի : . . . »

39. — Գիրք Պիտոյից (արարեալ Մովսիսի Սորենացւոյն)․ — Փոքրիկ ներբողով մը կ'սկսի Սորենացիին վրայ, եւ ապա զայն գրել տուողին որ նոյն ինքն Պետրոս ամիրան է, եւ գրիչը նոյն Մանուկ դպիրը․ « Գծպրեալ ի Կոստանդնուպօլիս ընդ հովանեաւ սբ Ածածնի եկեղեցւոյ ի թուին Հայոց ՌՄԼԹ (1239+551=1790) : »

40. — Մեկնութիւն Յովհաննէոյ Յայննուքեան . — Յայանի է արդէն աս . Ձեռագրին թուականը յայտնի չէ . յիշատակարան եւն. չկայ :

41. — Պատմութիւն Մեծիկն Երուսիսի . — արդէն հրատարակուած է աս . յիշատակարան եւն. չունի, միայն Թագէոս Միհրգատար Ածատուրեան Միհրգատեանց առաջին էջին վրայ կ'իմացնէ թէ (1856 փետրուար 11ին կ'գրէ) մատենադարանէն գողցուած է, բայց գնելով դարձեալ իբրեւ յիշատակ կ'յանձնէ Ս. Հրեշտակապետի Մատենադարանին, եւ աւելցուցած է որ հոգաբարձուները մէկուն գիրք մը տուած ատեն ստորագրութիւն առնելով ասն եւ շուտով պահանջեն :

Մեծն Երսէսի մահէն յետոյ անմիջապէս կուգայ Մուշեղ Մամիկոնէի մահուան պարագան, ուր կ'ըսուի թէ քաջամարտիկ զօրավարը մեռած է Վարազդատի ձեռքով՝ փոխանակ զինուորներու՝ ինչպէս կ'պատմէ Փաւստոս Բիւզանդացի, ապա ամենէն վերջը կ'աւելցուի սա յիշատակարանը . « Եւ արդ զայս հանեալ յարեւելից ցրոց ի հայոց մնացորդացն պատմութեանց եւ ետու՛ ողորոց յետ իմոյ . սբ աւագանին ծննդեամբն Վահանայ Մամիկոնոյ, ի գլուղն որ կոչի Շարմի՛ . արդ ոյք ընթեանոյք կամ օրինակէք յիշեցէք յարժանաւոր յազաւթս ձե՛ր : » եւն. : Ի՛նչ գիրքի կ'ակնարկէ յայանի չէ՛, եւ մեզի ծանօթ չէ թէ « Հայոց մնացորդացն պատմութեանց » անուն գիրք մը գոյութիւն ունեցած ըլլայ . թեւեւ կորսուած է :

Յետոյ կուգայ Մատթէոս Ուռնայեցիին պատմութիւնը :

Խիկարի պատմութիւնը կուգայ վերջը : Ասոր անմիջապէս իբրև շարունակութիւն՝ « Հարցմունք եւ պատասխանիք իմաստնոյ սիրեցեալ վասն օգտութեան » :

« Ասէ իմաստասէր բժիշկն , ամ ցաւոց զեղ գիտեմ , թէ լսես ինձ » եւն : Յայտնի չէ թէ հեղինակը ո՞վ է ասոր : Ապա կուգայ Հրէից պատմութեան մաս մը , Յետուի կեանքէն :

Չեռագիրս ո՛չ թուական ունի , ո՛չ հեղինակը յայտնի է . բայց տկար մէկն է . վասն զի հին գրչագրութեան համեմատ ամէն առով գրուած բառերը օր փոխած է . այնպէս որ նոյն իսկ սովորական բառերը որոց կ'պատկանի առ վանկը իբրև օ ներկայացուցած է : Բայց՝ ինչպէս որ կերեւայ՝ քանի մը հոգիներու ձեռքով գրուած է ձեռագիրս , եւ ետքէն ամէնքը մէկ ներկայ հասորը կազմած են :

42. — Պատմութիւն յաղագս առնելոյն տաճկաց զսբ Նիկողայոս եկեղեցին ի ձեռացս հայոց : Եւ տալոյն զկնի միոյ տարւոյ զսբ. Հրեշտակապետ եկեղեցին փոխանակ նորին : — Որմէ կերեւայ թէ 1627ին տեղի ունեցեր է Ս. Նիկողոսի մզկիթի փոխուիլը եւ հետեւաբար 1628ին Ս. Հրեշտակապետի յանձնուիլը : Արդէն այս պատմութիւնը ծանօթ է նոյն իսկ « Բանասէր » ընթերցողներուն : Սոյն պատմութեան ստորոտը հետեւեալ յիշատակարանը կ'գտնուի . « Չսոյն պատմութիւնս ի ՌՄԿ թուականիս մերոյ , գնացեալ ոմն յեկեղեցական եղբարց ի մայր աթոռն մեր ի սբ Էջմիածին , եւ անդ ի գրքատանն տեսեալ ի մէջ գրքի միոջ , որ է Լուծմունք Յօրայ , եւ Մեկնութեան Յայտնութեան՝ յԱնդրէաս եպստէ , եւ Մեկնութիւն է՛ր ընդ եղբարսի 'ի Լամբրոսնացոյն , երեքն ի միասին կազմեալ : Յորմէ անտի օրինակեալ երևի ի կոստանդնուպօլիս : Եւ ի նոյն գաղափարէ եւ սա օրինակեցաւ » :

Անկէց վերջ « Այլ եւս պատմութիւն յայլմէ , վասն նոյն սբ եկեղեցւոյ » Այս ալ Գրիգոր Պարոնտէրի գրուածէն քաղուած :

Սոյն պատմութեանէն յետոյ ձեռագիրը գրողը կ'պատուի իրէ զգուշութեամբ պահել Ս. Հրեշտակապետի մատենադարանին մէջ եւ չգողնայ կամ չգողցնել :

Ապա այժմեան եկեղեցիին ամբողջական նկարագրութիւնը կայ , որուն անմիջապէս իբրև յիշատակարան կը կարդանք . « Արդ՝ սոյն այս համառօտ ծանօթութիւնս եւս՝ եղև գրեցեալ ի նախկին գրողէ սոյն օգտաբեր տետրակիս՝ սբ Հրեշտակապետաց յետին սպասաւոր անարժան սր Մեղքոն ծերացեալ տրուպ քննյէ ի 1837 եւ մերս ՌՄՁՁ յամսեանն մաշխի » : Հետեւաբար ձեռագիրը սոյն այս թուականէն ոչ հետո գրուած է նոյն տէր Մեղքոնի ձեռքով :

43. — Մաշտոց. — Թուղթէ գրուած է « մեղրաթաւալ Պօղոս դպիր » ի մը ձեռքով Ռ-ՀՁ (1076+551=1627) թուականին . տեղը յայտնի չէ : Մասնաւոր նորոգութեան մը կ'կարօտի մաշտոցս :

44. — Բժշկարան . — Ամիրսուլվաթ բժիշկէն . ինք Ամասիացի է . սակայն Ֆելիպէի մէջ գրած է ՋժԸ հայկական թուականին եւ դեկտեմբեր 27ին հինգշաբթի օր . բայց ո՛չ թէ անձնական աշխատութեան գործ է , այլ թարգմանութիւն է , ինչպէս յիշատակարանէն կ'երևայ : Յիշատակարանին մէջ յիշուած է նաեւ Պուսիւթ անուն Սեբաստացի բժիշկ մը . որուն միջոցաւ գրուած է ներկայ ձեռագիրը . թէպէտ թուականը յայտնի չէ : Բայց հաւանական է որ մէկ երկու դարուան հազիւ եղած ըլլայ : Սովորական նօսք գիրով գրուած է , թէպէտ քիչ մը անմաքուր կերպով :

45. — Հարցունեմ Գրիգորի Տաթևացուն . — Գրուած է ՌՂԵ (1095 + 551 = 1646) թուականին , հոկտեմբեր 28 « Պուղտանաց » աշխարհի Սէջով քաղաքին մէջ , Ս . Սիմէօն եկեղեցիին մէջ Լույսի Անտօն Սէրէբքոյնց անուն վարդապետ եւ յետոյ հաւանականաբար եպիսկոպոսին ձեռքով : Յիշատակարանին մէջ հին սովորութեան մը համեմատ իր սխալներուն համար ներողութիւն կ'իսնդրէ . եւ կ'իսնդրէ ազօթքի մէջ յիշել իր վարժապետը՝ Կ . Պոլսոյ Տ . Զաքարիա պատրիարքը , ինչպէս նաեւ Սիսիւ Տ . Սիմէօն Կաթողիկոսը՝ որ միեւնոյն աստիճանը սրբապետի ալ պատրիարքութիւնը կ'ընէ եղեր եւ որ զինքը եպիսկոպոսութեան աստիճանին բարձրացուցած է : Մաքուր է ձեռագիրս եւ կազմուած . նօսք գրով գրուած :

46. — Մեկնութիւն տարածոց Վարդանայ . — Հեղինակին յիշատակարանը միայն կայ , որով յայտնի չէ թէ երբ գրուած է եւ մանաւանդ թէ որո՛ւ ձեռքով :

47. — Պատմութիւն Անսեղոսի . — Մաքուր նօսք գրով գրուած , եւ առանց յիշատակարանի . բայց շատ հին ձեռագիր մը չերեւար : Սոյն պատմութեան անմիջապէս շարունակութիւն կ'գտնուի « Պատմութիւն Նիկիա անուն քահանային որ էր ազգաւ ասորի . ի քաղաքն Խարբեդ որ վիճարանեցաւ ընդ կարգացողս տաճկաց վասն հաւատոյ , եւ թէ որպէս յաղթեաց եւ փրկեաց զեկեղեցին » : Աշխարհաբարով խառն գրաբար մը , կէսէն վերջ կ'սկսի տաճկերէն պատասխանները եւ բացատրութիւնները իր հակառակորդներուն տրուած : Ապա դարձեալ գրաբարախառն աշխարհաբարով կ'շարունակուի :

Ասկէ վերջ կուգայ . « Պատմութիւն նոր նահատակին Նիկողոսի , որ ի մարտի ամսոյ ԺԳ օրն կասարեցաւ » : Նիկողոս կը նահատակուի Պուրսայի մէջ ՌժժԳ (1143 + 551 = 1694) մարտ ամսուն 14ին : Իր կենսագրութիւնը հոս ընել աւելորդ է :

Նիկողոսի նահատակութեան պատմութիւնէն յետոյ կուգայ՝ « Պատմութիւն զեղջուկ բառով . վասն կտրբճի եւ աղջկան միոյ » : Սա Գարեգին եպիսկոպոսի « Համով-Հոտով »ին մէջ կա՞յ թէ ոչ , չեմ յիշեր :

Ասկէ անմիջապէս վերջ կը գտնենք՝ « Պատմութիւն հարցմանց սր Գրիգոր Լուսաւորչին առ հրեշտակապետն Միքայէլ վասն հոգւոց մարդ-

կան » : Յետոյ կ'կարգանք՝ « Պատմութիւն անդամալուծին զոր բժշկեաց Բրիտանոյ յԵրուսաղէմ քաղաքին » . « Պատմութիւն Պղընձէ քաղաքին » . որուն անմիջապէս կ'հետեւին՝ « Բանք խրատականք ասացեալք յիմաստանոց շահաւէաք ամի » : Հետեւեալ վերնադրին տակ գործնական կեանքի պատկանող խրատներու կ'հանդիպինք . « Հարցաքննութիւն խիստ գեղեցիկ , երիտասարդի միտջ , ընդ ումիմի իմաստուն եւ սք ծերունոյ » : « Հարցմունք եւ պատասխանիք սուրբ վարդապետաց Աթանասի եւ Կիւրղի » :

48. — Աւեսարան. — Թղթէ. ՌճՄԷ (1157+551=1708) նոյնմբեր 18, մահտեսի Զմրութ եւ իր ծնողքը Աննա եւն. Ս. Հրեշտակապետի նուիրած են . յիշատակարանը նոր է , ձեռագրին բուն թուականը նշանակող թուական չկայ . յայտնի է թէ ինկած է . գիրքէն կ'երեւայ որ 300 տարուան ձեռագիր մըն է . Շնացող կ'նոջ պարագան գիրքին ետեւը առանձին գրուած է : Ոչ ճաշակաւոր զարդեր ունի Աւետարանս եւ աւետարանիչներուն պատկերները ծիծաղելի բան մը ունին իրենց վրայ :

49. — Փոքրագիր Աւեսարան մը մագաղաթէ , շատ սիրուն , անուշ ոսկեզօծ պատկերներով եւ զարդերով , մաքուր գիրով գրուած : Յիշատակարանէն կ'երեւայ որ գրուած է ՌճԳ (1103+551=1654) « ձեռամբ Սարգիս անիմատ գրչի , առ դրան տաճարի սրբոյն Սարգսի զաւարվարի » : Ակնցի Յակոբ դպիր կ'գնէ զայն ու աղէկ մը զարդարել եւն. տալէ յետոյ Ս. Հրեշտակապետի կ'նուիրէ : Արդէն առիթը ունեցանք սոյն Յակոբը ասկէ առաջ յիշելու :

Ահաւասիկ կարելի եղածին չափ ամփոփ կերպով ջանացինք ներկայացնել Պալաթի Ս. Հրեշտակապետ եկեղեցիին մատենադարանին ձեռագիրներէն 49 հատը , առանց նկատողութեան առնելու տակաւին քանի մը հատը անոնցմէ որոնք նշանակութենէ եւ արժէքէ զուրկ կրնան համարուիլ :

ԿՈՐԻԻՆ ՎԱՐԴԱՊԵՏ

